

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԶԻՆ ԴԱՐՈՒՆ ՄԱՐԴԻԿ ԵՒ ՑՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Հեղինակ՝ Ժան Միշել Թիեռի
Հրատարակութիւն՝ Զօտիաք

23x30, բաղկացած 345 էջերէ
Բազմաթիւ գունաւոր նկարներ եւ միագոյն յատակագիծներ,
քարտեսներ:

Առաջին տեսքով շքեղ հատոր մը, հաստ սպիտակ թուղթի վրայ տպուած, նոյնիսկ ծանր իր 345 էջերուն համար, բազմաթիւ ծանօթ եւ նոյնքան անծանօթ յաջող լուսանկարներով, հանրութեան կը ներկայանայ բժիշկ մը, դարձած հայ արուեստի, յատկապէս ճարտարապետութեան «ՄԱՍՆԱԳԻՏ», բազմաթիւ օգտակար ճամբորդութիւններ կատարած ըլլալով արեւմտեան Հայաստան, Հրատարակիչ մենագրութիւններու, պէտք է խոստովանիլ թէ շնորհիւ թիէոփիի եւ Փաօլօ Գունէօ (վերջերս մահացած) իտալացի ճարտարապետին, Արեւմտեան Հայաստանի, մասնաւորապէս Վասպուրականի եւ Տարօն-Տուրուբերանի Հայկական ճարտարապետական յուշարձանները, ձեւով մը փրկուեցան, լուսանկարուելով, չափագրուելով եւ արուեստի աշխարհին հրամցուելով:

Այս տեսանկիւնէն դիտուած թիէոփիի այս վերջին գործը, ոչինչ կ'աւելցնէ: Իր երկար տարիններու ճամբորդութիւններուն եւ աշխատանքին արդասիքն է որ կը ժողովրդականացնէ շքեղ հատորով մը:

Եթէ միայն սալոնի զարդ ըլլար եւ հիւրերուն ներկայացուէր սուրճի կամ կարկանդակի մը միջեւ, անցցէ պիտի ըսէի... բայց ես ծայրէ-ծայր կարդացի զայն մեծապէս գնա-

հատեցի անոր հմտութիւնը, խոր ծանօթութիւնը հայ եկեղեցական պատմութեան, անձերու, յուշարձաններու, վանական համալիրներու եւ այլն...: Յ16-Յ17 էջերուն մէջ տրուած մատենագիտութեամբ, Թիէռի ցոյց կու տայ թէ տեղեակ է Հայոց պատմութեան եւ արուեստին նուիրուած հրատարակութիւններու մեծագոյն եւ կարեւորագոյն բաժիննին:

Հատորին վերջաւորութեան, կը յիշուի որ Նիքոլ Թիէռի, Հեղինակին տիկինը, օգնած է իրեն, յատկապէս որմնանկարներու չափագրութեան եւ ձեւաւորումի մէջ:

Տիկ. Նիքոլ Թ.՝ Սիրարփի Տէր Ներսէսեանի բիւզանդագիտական ամպիոնին խմբակին մաս կը կազմէր. 70-ական թուականներուն, Սորպոնի մէջ Հետեւած եմ իր դասախոսութիւններուն եւ մեծապէս օգտուած: Այդ տարիններուն արդէն կը նկատէի որ ընդհանրապէս «Բիւզանդագէտներու» մեծ ընտանիքին մէջ, շեշտուած ձգտում մը գոյութիւն ունի, շրջանի բոլոր քրիստոնեայ ազգերուն արուեստի ակունքը նկատել Բիւզանդիոնը, ներառեալ Սիրարփի Տ.Ն. ու Կարսոյեանը եւն: Որպէս հակագրեցութիւն Ստրցիկովսկիի տեսակէտներուն, որ դարուս սկիզբը, պատմական հատորով մը¹ Հայաստանի եւ Պարսկաստանի մէջ կը կը փնտոէր արեւմտեան աշխարհին (նաեւ բիւզանդականին) ճարտարապետական ոճերու ծագումը եւ զարգացումը:

Կարդալով բովանդակութիւնը (էջ 4-5) շատ ճոխ եւ մանրամասնուած, այն տպաւորութիւնը կ'ունենաս որ ընթերցումիդ վերջաւորութեան ամբողջական եւ կատարեալ գաղափար պիտի կազմես Հայաստանի աշխարհագրական, ծագումնային, լեզուական, նախամիջնադարեան, միջնադարեան եւ ուշ-միջնադարեան արուեստներու մասին, մանաւանդ որ հատորը լեցուն է մեզի համար բարդ եւ անմատչելի ճարտարապետական եզրարանութիւններով:

Այսպէս չէ:

Ժան-Միշէլ Թիէռի, ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԻՆ կը մօտենայ մեծամիտ օտարականի մը հոգեբանութեամբ, կարծես չհանդուրժելով որ այս կտոր-կտոր եղած ազգը ինքնուրոյն մշակոյթ մը ունենայ. զարմանալիօրէն յանդուգն հաստատումներ կը կատարէ, առանց բացատրութիւններ տալու, եւ -«Հայեր կը կարծես որ... բայց այնպէս չէ»- ակնարկներն ալ անպակաս են այս «ՇՔԵՂ» հատորին մէջ:

1. Die Baukunst der Armenier und Europa, 2 vol., Wien, 1918.

Տեսնենք անոնցմէ քանի մը հատը:

- Էջ 12 Ա սիւնակ, նոյի տապանը նախապէս կանգ առած է եղեր ՃՈՒՏԻ անունով լեռնագագաթի մը վրայ, բայց քանի էջմիածնի դէմը բարձր լեռ մը տեսեր են հայերը, զոր ինք ԱՂՄԻ ՏԱՂ կը կոչէ, անունը գրեր են ԱՐԱՐԱՏ... որուն շուրջ նոյն հայերը Հնարեր են բազմաթիւ աւանդավէտեր...:

- Էջ 36 Ա սիւնակ, հեղինակը կը ներկայացնէ իր տեսակէտը հայ արուեստի մասին եւ այնուհետեւ 435 էջ կը մրոտէ զայն փաստելու համար: Հոն ըսուած է «Որպէս եղրակացութիւն, կրնանք ընդունիլ որ հայ արուեստը իր սկզբնական էութիւնը գտած է Հելլենացած Արեւելքի մէջ բայց հազիւ ծնած՝ կրած է դրոշմը բիւզանդական եւ սասանեան արուեստներու»:

- Հեղինակը կը նկարագրէ ուրարտական քաղաքակրթութեան տուեալները հայ հողին վրայ, բերդաքաղաքներ, Ըստանցքներ, ճամբաններ, սակայն, հակառակ հայ գիտնականներու տեսակէտին, չընդունիր որեւէ կապ հայ-ուրարտական յարաբերութիւններու (Էջ 36 սիւնակ Բ):

- Հեղինակը, ինքնասիպ ըլլալու մարմաջէ մը տարուած, յաճախ տալորինակ ենթադրութիւններ կը կատարէ. օրինակ (Էջ 47 Ա սիւնակ) գմբէթի ծագումը կը վերագրէ Գրիգոր Լուսաւորչի տեսիլքին ու վիրապէն ելլելով, հրաշալի գմբէթ մը կը տեսնէ, չորս սիւներու վրայ կանգնած, որուն ներքեւ կը հանգչէին Հոփիսիմեանց մարմինները, եւ այնուհետեւ - կ'ըսէ- գմբէթը գարձաւ Երկինքի խորհրդանիշ... հայերուն համար: Մոռնալով որ հայերը հազարամեակներէ ի վեր, ՀԱԶԱՐԱՇԷԽՆ կոչուած փայտեայ հանգոյցներով կը գմբէթաւորէին իրենց տունները, օդի եւ լոյսի համար:

- Նոյն տեղը, կը բացատրէ թէ ինչու հայերը Քրիստոս չեն քանդակեր խաչափայտին վրայ, քանի որ իսաչը Քրիստոսի չեն քանդակեր խաչափայտին վրայ, բայց միաժամանակ նկաչարչարանքները չի խորհրդանշեր... բայց միաժամանակ ստելով՝ որ մանրանկարչութեան մէջ խաչելութիւնը ստէպ կը հանդիպի ()... -Այդ հետեւանքն է հայ արուեստի եւ մանրանկարչութեան բիւզանդականէն կախումնաւորութեան...:

- Ինծի համաձայն, Թիէռի, մեծապէս կը շփոթէ խաչելութիւնն ու խաչքարերը: «Խաչն կենարար»- ստէպ յիշուած մեր շարականներուն մէջ, ոչ մէկ կապ ունի խաչքարերը լողապատող տերեւներուն եւ ծառի ստերուն հետ, որոնք ընդհակառակն խորհրդանիշն են «ԿեննԱՅ ԾԱՌԻԻՆ», որ գոյութիւն ունի բոլոր հին ժողովուրդներու աւանդութիւններուն

մէջ, ներկայացուած տոլմէններով, վիշապաքարերով եւ միայն Հայաստանի, Իրանտայի, եւ աւելի ուշ, Պրըթանցի մէջ՝ վերածուած խաչքարերու կամ գողզոթաներու:

Հեղինակը առիթ չի փախցներ հակաճառելու թորամանեանի հետ ալ, առանց յիշելու զինք, նկատմամբ ՏԵԿՈՌԻ տաճարին, կասկածի տակ դնելով անոր Առաջին գմբէթաւոր կառոյց ըլլալու հանգամանքը: Ինչպէս նաեւ ծիծաղելի կը գտնէ որ կարգ մը հայկական հրատարակութիւններու մէջ, Փարիզի Մէնթ Շափէլի քանդակին մէջ ներկայացուած Զուարթնոցատիպ տաճարը, ո՞րեւէ կապ ունենայ հայոց Զուարթնոցին հետ: Անդին, ամենայն բնականութեամբ կը հաստատէ որ Լոռիի լեռներուն մէջ, Օձունի է դարու եկեղեցին բակին մէջ, տակաւին կանգուն, այդ բացառիկ յուշակոթողը, կառուցուած է Սերմատայի-Գաթուլրայի (Սուլիոյ հեռաւոր անպատճաներուն մէջ) մահարձանին ուղղակի ազդեցութեան ներքեւ... (էջ 85 Բ):

- Հայկական հնագոյն ձեռագիրներէն մին ալ, Երեւանի թիւ 2374, կ'արժանանայ նոյն ճակատագրին: Հոն պատկերուած մանրանկարները -կ'ըսէ- կը յիշեցնեն բիւզանդական, պարթեւական եւ սասանեան ազդեցութիւններ....

- Շատ աւելի զուարձալի կը գտնեմ երբ Երուսաղէմի մէջ յայտնագիրուած, 78 մեթր տարածութեամբ, Զ դարու խճանկարին ծագումը, կը վերագրէ պատահական «տեղացի» արհեստաւորի մը որ կարծես թէ զուարձանալու համար հայերէն արձանագրութիւն թողած է - ՎԱՄՆ ՅԻՇԱՏԱԿԻ ԵՒ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ ԶՈՐՈՅ ԱՆՈՒԱՆՍ Տէ՛Ր ԳԻՏէ - որ ցարդ ծանօթ առաջին նահատակաց յուշարձանը կը համարուի: (Սիւարփի Տ.Ն., L'Art Arm., էջ 67):

- Անցեալ դարուն, Երուսաղէմի Զիթենեաց պարտէզին մէջ եօթը նման խճանկարներ յայտնաբերուեցան, ՀԱՅԵՐԻՆ արձանագրութիւններով, մին՝ ոմն Տէ՛՛Ր ՅԱԿՈԲԻ անունով, ուրիշ մը՝ Շուշանիկ Արտաւանի մօր անունով եւ այլն, կարելի՞ է այս ամէնը պատահականութեան վերագրել...:

- Բիւզանդախոտէ չեն փրկուիր մեր մշակոյթի ամէնէն թանկագին ձեռագիր մատեաններն ալ: Ս Ղազարի մատենադարանի գանձը նկատուած, Մլքէ թագուհիի Աւետարանը, Զ դարու, ԺԱ դարու կարսի Աւետարանը եւ 1060 թուականի Մուղնիի ձեռագիրը, բոլորն ալ «ենթակալ» բիւզանդական կամ մակեդոնեան ազդեցութիւններու եւ հայկական նկատուած սխալ-մամբ, հայերէն լեզուով գրուած ըլլալնուն համար....

- Շարունակելով ազգեցութիւններու թուարկումը, Թիէռի Կարսի Ժ դարու Ս. Առաքելոց եկեղեցիին խորաքանդակներուն եւ նախշերուն մէջ ալ կը տեսնէ Գահիրէի ապասեան արուեստին ներկայութիւնը (բայց չի յստակեր թէ հայ արուեստագէտը Եգիպտակա՞ն թէ Հայկական աւիաուղիներով հասած է Գահիրէ...):

- Հեղինակը շփոթութեան մատնուած կը թուի, տեսնելով Հայկական վանք մը նուիրուած «Ս. Բարդուղիմէոսի» - Քիւրտիստանի լեռներու այս կորսուած անկիւնին մէջ, Պարսկաստանի եւ Թուրքիոյ սահմանին վրայ - ... կ'ուզէի հարց տալ բազմահմուտ եւ հայոց պատմութեան եւ աշխարհագրութեան քաջ ծանօթ հեղինակին, թէ երբուընէ դարերով Վասպուրականի Մեծ Աղբակ գաւառի, Աղմամակերս քաղաքին հիւսիս արեւելք գտնուող, Զորրորդ դարուն հիմնուած, Ս. Բարդուղիմէոսի այս փառաւոր վանքը, տակաւին կիսականգուն, «Քիւրտիստանի լեռներու կորսուած անկիւնին» զարդը կը կազմէ... ինք որ բազմաթիւ վանքեր այցելած եւ յայտնաբերած է այդ «անկիւններու մէջ» հարց չի՞ տար թէ հոն Ազգ մը կ'ապրէր, տակաւին 85 տարի առաջ, եւ եղեռնի հետեւանքով, հայ հողերուն վրայ, Աղբակին մինչեւ Կարս, Ակոռի, Արարատի փէշերուն զետեղուած Քոչուոր ներկայութիւնը, թոյլ սիէտք չէ տայ պատմագէտի մը, գաւառներուն պատմական անուանակոչումները փոխել, մանաւանդ երբ բնաջնջուած ժողովուրդին արուեստի պատմութեան մասին է գրութեան նիւթը (էջ 253 Ա):

Իսկ գալով «Ս. Բարդուղիմէոսի» ... Թիէռի զուտ հայկական հանճարին ստեղծագործութիւնը կը համարի... Ս. Գիրքը ոչինչ կը յիշէ իր մասին, ոչ իր առաքելութեան, ոչ ալ մարտիրոսութեան Հայաստանի մէջ...: Անվաւեր Աւետարաններուն մէջ յիշատակուած տեղեկութիւնները՝ Հայերը իւրացուցած են իրենց «Լուսաւորիչներէն» մին (էջ 253 Ա. սիւնակ):

Եթէ հեղինակը աստուածաբան բարեկամ մը ունենար, վատահաբար քիչ մը աւելի խոհեմ պիտի գտնուէր, նման կարծիք մը տալէ առաջ:

Քրիստոնէութիւնը հիմնուած է Ս. Գիրքի եւ աւանդութիւններու վրայ, որ շարունակութիւնն են աւետարանին: Աւանդութիւնները հետեւանք չեն, այլ իսկական դէպքերու քնարական արձագանգներ, որոնց մէջն լուրջ պատմագէտներ, շատ մը հարցերու բանալին կը գտնեն: Բաւէ նկատել թէ «անգաւեր» կոչուած Աւետարաններու ուսումնասիրութիւնը, որ-

քան յառաջացած է Ս. Գիրքի մասնագէտներու մօտ, եւ որքան նոր լոյս կը սփռէ:

- Անիի Գագկաշէն Ս. Գրիգոր բոլորաձեւ տաճարը, հեղինակը կը համարի, (քննելով տապալած զարդարեկորները, զուտ արաբական ազդեցութիւն, քանի Գագիկ հոն ներկայացուած է մօրուքով եւ կը կրէ փաթթոց մը որպէս գլխարկ Գալով Ս. Փրկիչ ութանկիւն հրաշալի կառոյցին, անոր ալ ծնող մը կը գտնէ յանձին Եռուկուլաւիոյ Սփլիթ քաղաքի Դիոկետիանոս հռոմայեցի կայսրին դամբարանին....:

Զուտ հայկական ծնունդ ունեցող ԽԱԶՔԱԲԵՐՆ ալ գերծ չեն մնար ազդեցութիւններէ: Եթէ անոնց ծայրեզրի քանդակները Անիի դպրոցին գիւտը կը համարի, անոնց փնջաւոր գօտին ներշնչուած է -կ'ըսէ- Երուսաղէմի ԺԱՅԱԹԻ ԳՄԲԷԹԻ մըգկիթէն:

Ախթամարի Ս. խաչ հրաշալիքին համար հարկ էր բան մը ըսել: Հոն միայն որմնանկար մը կամ քանդակ մը չէ որ ներկայացուած են, այլ քանդակներու եւ որմնանկարներու պատմաշարք մը որ անսովոր է հայոց արուեստին մէջ: Գագիկ նման բան չէր կրնար յղանալ եթէ «չառաջնորդուէր արաբական մշակոյթէն»....:

Անհասկնալի պատճառներով, չես գիտեր ինչո՞ւ, հեղինակը Հայաստանի մէջ գտնուող կարդ մը վանքերուն հայկական անունին կ'աւելցնէ նաեւ անոնց «ազէրիերէն» կոչումը....:

Ինծի այնպէս կը թուի որ Պ. Թիէռի թիւրիմացութեան մը մէջ ինկած է, երբ Փրանսացի կը համարի, Ստեփանոս Օրբէլեան պատմիչին յիշատակած «փրանկ արուեստագէտները» որոնք Տաթեւի Ս. Պետրոս-Պողոս տաճարին գեղազարդումին մասնակցած են եւ անմիջապէս կապէր կը տեսնէ յետկարոլուսեան Հռոմի, Ֆուլտոնի դպրոցներու եւ Տաթեւի միջեւ... Հոս «ՓԲԱՆԿ» բառը, քաղկեդոնիկ հայերը միայն կը նշանակէ, մինչեւ օրերս գործածուած հիւսիսային Հայաստանի մէջ:

Չորրորդ բաժինին առաջին էջին վրայ (177 Ա) անհասկնալիօրէն ՔԲՏԱԿԱՆ ծագում կու տայ իւանէ եւ Զաքարի եղբայրներուն, որոնք շուրջ 1000 թուին, գլուխ անցած Բագրատունեաց վրացական ճիւղի բանակներուն, մի առ մի ազատագրեցին հայկական հողերը, Սելնուք թուրքերէն, քաղաքական եւ մշակութային նոր վերածնունդի մը սկիզբ տալով:

Զաքարեանները ոչ թէ հայացած քիւրտեր էին, ինչպէս կը հաստատէ գիրքին հեղինակը, այլ Մեծ Հայքի Կորդուաց

նահանգի կարթունիք գաւառէն Հիւսիսային Հայաստան գաղթած քրոացած Արծրունիներ, ինչպէս կը վկայէ Ամբերդի մէջ յայտնաբերուած արձանագրութիւն մը:

Էջ 235 Ա-ի մէջ ալ Օրբէլեանները վրացի կը կոչէ, մինչ անոնք ունեցած են զոյտ ճիւղեր վրացական եւ հայկական, սերած ըլլալով Մամիկոննեան ազգատոհմէն, քաղկեդոնիկ հակումներով, կայք հաստատած են Տայքի մէջ, Կիւրիկէի Բագրատունիներու մօտ, եւ ըստ Ստեփանոս Օրբէլեան տոհմային պատմիչին, Վրաստանի մէջ Օրբէթ ամրոցը նուէր ստանալով, կոչուեր են ՕՐԲԷԼԵԱՆ:

... Եւ այսպէս շարունակելով, բգկտել դարաւոր հայ մշակոյթի գանձերը, մաս մը տալով Մելճուք թուրքերուն, ուրիշ մը պարթեւ -սասաննեաններուն, խոշոր պատառ մը արաբներուն եւ առիւծի բաժինը բիւզանդացիներուն, կը հասնինք Անի, Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր գլուխ-գործոց եկեղեցին, ուր հատորին հեղինակը՝ Պ. Ժան-Միշէլ Թիէռի, հիացած որմնանկարներու եւ խորաքանդակներու ճոխութեան, նրբութեան եւ կատարելութեան վրայ եւ հաւանաբար անկարող նկատելով հայ արուեստագէտները նման գործի մը համար, կը համարի որ Տիգրան Հոնենց ԻՍԼԱՄ արուեստագէտներ վարձած ըլլայ իր քրիստոնեայ տաճարը գեղագարելու:

Հարոց Պատմութեան մէջ առաջին անգամն ըլլալով կը հանդիպիմ նման վարկածի մը: Հայ եւ օտար պատմիչներ, ընդհակառակն, կը պատմեն թէ ինչպէս, դարերու ընթացքին խալիֆանները, պէկերը, Բիւզանդիոնի կայսրերը եւ յետագային Օսմաննեան սուլթանները եւ պարսից շահները, անուշ լեզուով կամ բոնի ուժով, հարիւր հազարաւոր հայ արուեստագէտներ կուտակած են իրենց մայրաքաղաքներուն եւ արգունիքներուն մէջ մշակոյթ մտցնելու համար իրենց անտաշ ժողովուրդին մէջ:

Միջին եւ Մերձաւոր Արեւելքի շուկաներուն վրայ, մինչև այսօր հայ տղաք են որ ոսկիի եւ արծաթի լաւագոյն ստեղծագործութիւնները կը կատարեն:

Բիւզանդիոնի գահին շքեղագոյն եւ հզօրագոյն կայսրերէն եւ կայսրուցիններէն քսանը ՀԱՅԵՐ էին, ըրջապատուած հայ իշխաններով, արուեստի եւ մտքի մարդերով: Հայ էին դարձեալ իտալիոյ կարեւորագոյն փոխ-արքանները ներսէն եւ Սահակ որոնց իշխանութեան ատեն կանգնեցան Ռաւէննայի եւ Վենետիկի գլուխ գործոց եկեղեցիները: Հայ էր Ս. Սոփիայի գմբէթը վերականգնող ճարտարապետը Տրդատ: Դարձեալ հա-

յեր են որ բազմաթիւ ստորագրութիւններ ձգած են Սելճուք-եան լաւագոյն մզկիթներուն վրայ, որպէս ճարտարապետ, ինչպէս հայ էր բռնի իսլամացած Սինան ճարտարապետը, Օսմաննեան ճարտարապետութեան Միքել անժը, եւ այսպէս կրնամ շարունակել հասնելով մինչեւ Փիթիւիէլի Օթոն հայ-կազնին, կամ Ռումանիոյ, թրանսիլվանիոյ, Լէոպոլսոյ կամ Խրիմի հայ ճարտարապետներուն:

Հակառակ երեւոյթին դեռ չեմ հանդիպած մեր պատմութեան մէջ որ բիւզանդացիներ Հայոց գահին վրայ բազմած ըլլան, կամ սելճուք ճարտարապետներ եկեղեցիներ կառուցած ըլլան Հայոց համար, կամ Պարսիկ արուեստագէտներ «Նոր Զուղա» մը հիմնած ըլլան Հայաստանի մէջ, կամ եգիպտացի մամլուքները խաչքարեր կանգնած հայ հողին վրայ եւ հեղինակին հայրենակիցները մագաղաթեայ ձեռագիրներ գունագարդած եւ մանրանկարած Տաթեւի կամ Գլածորի վանքերուն մէջ:

Ժողովուրդի մը պատմութեան բոլոր ծալքերը ուսումնասիրել, անհրաժեշտ կը նկատեմ, անոր մշակոյթի մասին խօսելու համար. մանաւանդ հայ ժողովուրդի նման դարերու խորերէն եկող հաւաքականութեան մը որուն սփիւռքը միշտ ալ մեծ կարեւորութիւն ունեցած է որքան Մայր հողը:

Կարելի չէ 345 էջեր լուսանկարներով գեղագրադել ըսելու համար միայն որ սա մէկը ուրարտական է, միւսը պարթեւական-սասանեան, երրորդը արաբական կամ սելճուքնեան, չորրորդը բիւզանդական եւ այլն... նրբօրէն արժէզրկելով հինէն եկող ժողովուրդի մը հազարաւոր յուշարձաններն ու արուեստի գործերը:

Անկեղծօրէն կը խոստովանիմ որ, բազմահմուտ Պ. Թիէռին սոյն հատորը մանրակրկիտ կարդալով, որ նուիրուած է ամբողջութեամբ հայ միջնադարեան արուեստին եւ մշակոյթին, անկարող եղայ հասկնալու թէ ո՞րն է իսկականին մէջ ՀԱՅԼ այս բոլորին մէջ....:

Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՎՐԴ. ՊԶՏԻԿԵԱՆ